

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Լ Օ Ռ Ի

ՅԻ ԿԻՒՐԻԿԵԱՆ ՀԱՅ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՑԵՂԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

(Հարստիւնի)

Բ.

Հ. Մ. Չամչեան, Պատմ. Հայոց, Բ, 1046, առանձին գլխով մը խօսելով Աղուանից պատմութեան եւ այն շրջանին վրայ ուր Կիւրիկեան թագաւորութիւնն սկիզբ կ'առնուր, կ'ըսէ. «Այլ յաղագս թագաւորացն Աղուանից հայկազանց ոչ կամեցաք որոշագոյն ինչ կարգել. զի որ ինչ բանք լինին զնոցանէ ի գիրս մեր, խառն են յոյժ եւ անստոյգ... եւ աւանդեալ հատուկտիր»։ Ինչ որ Հ. Չամչեան զըսցած է պատմել մեզի, նոյնը ամբողջ դար մը լռած է։ Իրմէ ետքը չգտնուեցաւ մէկը, որ ամփոփէր այն «հատուկտիր» աւանդութիւնները, որոնք վայրաժատին ցրուած են հին պատմիչներու քով եւ արձանագրութեանց մէջ։ Brosset¹ վրաց պատմութեան ուսումնասիրութեան եւ ապա լալայեանց² Բորչալուի տեղագրութեան առթիւ թէեւ փորձուած են խօսիլ նաեւ Կիւրիկեան ցեղին պատմութեան վրայ, բայց այն չափով միայն, որչափ իրենց ընտրած ծրագիրն կը ներէր, այն է հարեւանցիկ եւ ընդհանուր գծերով։ Անցողակի ակնարկներ նետած են այս նիւթերու վրայ նաեւ Զալալեանց³, Բարխուդարեան⁴, Ռոստոմ Բէկ Երզնկեանց⁵, Յարութիւնեան⁶, Գիւտ քհն.

Աղանեան¹, երբ Կիւրիկեան թագաւորութեան սահմաններն միջամուխ եղած՝ տուած են վանքի մը, քաղաքի մը, բերդի մը, արձանագրութեան մը նկարագրութիւնը։ Այսպէս նաեւ Ինճիճեան², Ալիշան³ եւ այլք։ Այս ակնարկները թէեւ ձգած են լոյս նիւթիս վրայ, մանաւանդ տեղագրական - հնագրական տեսակէտներով բայց պատմութիւնն մնացած է տակաւին կարօտ մանր քննութեան։

Ինչպէս ըսինք վերագոյն՝ մեր նպատակն է աւելի հաւաքել Կիւրիկեան ցեղի պատմութեան վերաբերեալ նիւթերը, ապագայ խորազնին ուսումնասիրութեանց համար, քան վերջնական պատմութիւնն հիւսել, որուն ժամանակն չէ հասած տակաւին։ Շատ զգալի է մեզի մանաւանդ Կիւրիկեան թագաւորութեան սկզբնաւորութեան մասին ժամանակակից աղբիւրներու պակասութիւնը։

Ի՞նչ շարժառթով, ինչ նպատակի ծառայելու համար եւ երբ հիմնարկուեցաւ թագաւորութիւնս։ Ահաւասիկ հարցումներ, որոնք առաջին վայրկենին իսկ կ'ելլեն մեր առջեւ։

Հիւսիսային Հայաստանի այն երկրամասը որ Տաշիրք կ'անուանենք, ինչպէս, պատմութեան ընթացքը ցուցուց, ի սկզբան՝ «բղեաշխ» եւ ապա «կառավար իշխան», «վերակացու» «կողմնապահ» յորջորջանքներն կրող առաջնորդներէ կը կառավարուէին։ 972 թուին յանկարծ «թագաւոր» տիտղոսով կը յիշէ անտէրը Ուռհայեցին։ Այս երեւոյթին մեկնութիւն տալու համար կարելի էր ենթադրել, թէ հայ նախարարական կազմը նոր կերպարանափոխութիւն կրեց Բագրատունի տան օր ըստ օրէ զարգացող նոր տիրապետութեան շրջանին։ Արդեամբք ալ կը տեսնենք որ Հայաստանի ծայրագաւառները կամաց կամաց կ'անջատուէին կենդրոնական իշխանութենէն եւ թէեւ անտէրի իշխանութեան տակ, բայց մէկ մէկ անկախ իշխանութիւններ եւ թագաւորութիւններ կ'ազմեն։ Այսպէս Վասպուրականի մէջ 908 թ. կը սկսի Արծրունեաց թագաւորութիւնը, Բասենի Վանանդ գաւառներու մէջ կը կանգնուի Կարսի փոքրիկ հայ թագաւորութիւնը, նոյնպէս հետագային զՏեաէ Սիւնիքի մէջ եւ Կապանի մէջ, հուսկ յայտնուի Կապանի թագաւորութիւնը։

¹ Brosset, Additions et éclaircissements à l'histoire de la Géorgie, St. Pétersbourg 1851, էջ 277 եւ այլուր ցիր ու ցան ակնարկութիւններ։ ² «Նոյն» Monographie des monnaies arméniennes, St. Pétersbourg 1839, էջ 30։ ³ «Նոյն» Description des monastères arméniens d'Haghbat et de Sanahin, St. Pétersbourg 1863։ ⁴ «Նոյն» Les Ruines d'Ani, histoire et description, St. Pétersbourg 1860, առնց մէջաւոր Brosset միշտ անցողակի յիշատակութիւններ եւ դիտողութիւններ ունի Կիւրիկեան թագաւորութեան վրայ գրեթէ իւր բոլոր գրութեանց մէջ։ ⁵ «Լալայեանց» «Բորչալուի դաւառ», Ազգագրական Հանդէս 1901, էջ 271։ ⁶ «Զալալեանց» Հանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Տփղիս 1842։ ⁷ «Բարխուդարեան» Պատմ. Աղուանից, Ա. հատ., Վաղարշապատ 1902, եւ Արցախ, Բագու 1895։ ⁸ Ռոստոմ-Բէկ Երզնկեանց «Հնախօսական տեղագրութիւն Հաղբասայ», Արարատ 1886, էջ 444, 493, 518 եւ 1887, էջ 27, 68, 163, 213, 256, 300, 349. նոյն «Կայանբերդ», Ազգ. Հնգ., Գիրք Գ։ ⁹ «Յարութիւնեան» «Մանահին», Ազգագրական Հանդէս, 1898, էջ 23։

¹ Գիւտ քհն. Աղանեան՝ Հնից նորից, հնախօսական ու զեւորութիւն, Լուսնայ 1900, Nr. 1 եւ 2 եւ 1901, Nr. 1։ ² Ինճիճեան՝ Ստորագրութիւն Հին Հայաստանի Վենետիկ 1822։ ³ Ալիշան՝ Հայապատմութիւն, Տեղագիր Հայոց Մեծն Եւն.

տոյ ծ. դարու վերջին քառորդին Տաշիրքի մէջ
 թագ կը կապէ Գուրգէն՝ Սմբատ Բ.ի եղբայրը:
 Թողունք միւս փոքրիկ իշխանութիւնները: Ինչու
 կը բաժնուէին ասոնք կենդրոնական պետու-
 թեանէն՝ Անիի օրինակօր թագաւորէն:


Գժուարին է պատասխանել: Ստեփանոս
 Օրպէլեան նոյնպիսի հարցման առջեւ կը պատ-
 ճառարանէր՝ Սիւնեաց անջատումն չբժեղելու
 համար (էջ 219—220). «Սեուս Սիսական որ ի
 Հայկայ, երբեմն խառնեալ էր ընդ թագաւոր-
 ական ցեղն Արշակունի եւ Պաշլակայ, եւ
 երբեմն ընդ Խաչրաց թագաւորութեանն, եւ
 հուսկ յետոյ՝ ընդ Բագրատունիսն, բայց երբեք
 ոչ ըմբոստացան ի հայրնի տէրութեանցն: Իսկ
 յետ յորով ժամանակաց՝ մինչ դուռն բացին
 նախ Արծրունիքն եւ թագ կապեցին ընդդէմ
 Սմբատայ՝ Հայոց թագաւորի, թագ կապեաց եւ
 Ատրներսեհ Վրաց բղեշխն, թագ կապեաց եւ
 Աղուանին Համամ, մեծարէր Ափշինն զՎասակ
 Սիւնի թագ կապել՝ եւ նախ կամեցաւ ապս-
 տամբական անուն ժառանգել: Ապա ի նուազել
 տէրութեանն Բագրատունեաց եւ ի զօրա-
 նալ ձեռնին իսմայէլականի՝ հատեալ բաժա-
 նեալ եղին ամենայն գահք զխաւոր նախարա-
 րացն՝ Վասպուրականին եւ Վրացին եւ Աղուանից
 եւ Չորոյգետացիքն որ Կիւրիկեանքն կոչին, եւ
 Կարուցն եւ Վանանդայն որ Բասեանք կոչն,
 ապա Սմբատ՝ որդի Սահակայ որդւոյ Աշոտոյ...
 յարեալ ի մեծ աթապէին, որ էր ի Դավրէժ
 յԱտրպատական աշխարհի, նաեւ յՌայ Ամի-
 րայն, որ իշխէր եւ գրանն Գարբանդոյ, եւս եւ
 Աղուանից տերանցն, որք վասն առաւել սիրոյ
 ծանուցանեն մեծի սուլտանին Խորասանու, եւ
 հրաման առեալ ի նմանէ թագ կապին գեղեց-
 կահասակ եւ վայելադրեալ առնն հայկազնոյ
 Սմբատայ Սիւնեաց տեառն: Եւ զի յայնմ ժա-
 մանակի Բագրատունիքն իշխէին միայն Շիրակայ
 եւ Այրարատու մինչ ի Գեղամ եւ մինչ ի յԱւ-
 տիան եւ մինչ ի Կարին եւ մինչ ի Վասպուրա-
 կանի սահմանն եւ մինչ ի Չորոյգետն եւ մինչ
 ի Գարդման, եւ Սիւնիք կտրեալ էր ի նո-
 ցանէ. վասն որոյ ոչ ինչ քրէական մեղս
 համարեցաւ Սմբատ: Զի եթէ Բագրատու-
 նիքն, գերութեամբ իմն օժեալ էին ի Հրաչէէ՝
 այնմ արժանի գտան, ապա քանի՜ եւս ա-
 ռաւել սոցա անկ էր որ ի Հայկայ երիւելի հա-
 րազատութեամբ որդիք զհարս փոխանակելով
 եւ տէրութեամբ եկեալ հասեալ էին մինչեւ
 ցայժմ»: Ի հարկէ այս արգարացուցումը լու-
 ծումն չէր պատմական դէպքերու, որոնք քա-

ղաբարհտական - դիւանագիտական պատճառներ
 կ'ենթադրեն: Թերեւս նկատուի ժամանակին
 մէկ հիւանդութիւնը, որ սակայն դարձեալ ա-
 ռանց արտաքին շարժումի չէր կրնար վարա-
 կել բոլոր ծայրագաւառները: Բագրատունի տան
 ուժի «նուազելն» անշուշտ գլխաւոր աղբակ-
 ներէն մին էր. կենդրոնական իշխանութիւնը
 բաւական ոյժ չէր զգար՝ ի հնազանդութեան
 պահելու այն կողմերը ուր ապստամբութեան
 հուրը միշտ վառ եղած էր, հակառակ կենդրո-
 նական իշխանութեան բուռն միջոցներուն, ինչ-
 պէս տեսանք: Այս խլրտումներն ալ ի կարգին
 անշուշտ պարզապէս տոգոհութեան նշան չէին
 հանդէպ կենդրոնական իշխանութեան, ունէին
 արտաքին դրդապատճառներ ալ, ըլլան անոնք
 արար կամ պարսիկ կամ յոյն եւ կամ վրացի
 դրացիներէն: Յատկապէս Գուգարքի համար
 ամէնէն աւելի աչքի պիտի իյնան Տփղիսի, Ար-
 դանուշի եւ Ափխալաց վրական իշխանութիւն-
 ները, որոնք ինչպէս դէպի Բասեն-Վանանդ, նոյն-
 պէս դէպի Ղօսի ուղղէին իրենց մենքենայու-
 թիւնները անհանգստացնելու կենդրոնական հայ
 իշխանութիւնը եւ տկարացնելու, քանի որ ա-
 նոր ուժեղացումը կը սպառնար իրենց շահերուն:
 Նաեւ ներքին պատճառներն ալ, ինչպէս Բա-
 գրատունի տան ճիւղաւորումը եւ աթոռի կռիւր
 դոյնն անմիաբանութիւն պիտի չյարուցանէին
 նախարարական կազմին մէջ:

«Բաժանէ որ տիրեն» սկզբունքն անշուշտ
 նաեւ Բաղդատի կառավարութեան սկզբունքն
 էր, որ չէր ուզէր բնաւ զօրաւոր Հայաստանի
 մը գոյութիւնը: Աւստի այս կամ այն պատճա-
 ռաւ ծայր տուած էր միանգամ անջատման ոգին,
 որ օրէ օր աւելի զարգացաւ եւ ճարակ գտաւ:

Տաշիրք առաջիններէն չէր որ ջեռաւ այս
 կրակով: Բայց ի սկզբան բոլորովին մեղմ ըն-
 թացքով: Աշոտ Աղորմած կամ անոր որդին
 «Տիեզերակալն» Սմբատ ջանացին իրենց սիրած
 միջավայրն եւ նախնեաց հանգստատեղին կա-
 պուած պահել արքունի տան հետ՝ խաղաղու-
 թեամբ բաժին հանելով զայն իրենց հարազա-
 տին Գուրգէնի, ինչպէս նման պարագաներու
 մէջ յառաջ եկած էր Կարսի թագաւորութիւնը՝
 իրենց հօր Աշոտի օրով:

Ինչպէս միւս մասնակի թագաւորները,
 նոյնպէս Տաշիրք-Աղուանք, իւր անկախութիւնն
 ունենալով ալ զօգուած մնաց կենդրոնական
 իշխանութեան հետ: Անոնք կապուած էին Անիի
 թագաւորութեան հետ մասնաւոր զինակցու-
 թեամբ: Ինչպէս անոր հետ «ի հնազանու-



Թեան իբրեւ որդի առ հայր, : Ամէնքը կենդանական իշխանութեան շահին կը ձգտէին եւ վերջինս ալ պատրաստ էր թիկունքէն մանր թագաւորութիւններու օգնութեան հասնելու : Երբ Զմէկիկ Աշոտի օգնութիւնն ուզեց ընդդէմ Տաճկաց, իրեն շուրջը համախմբուեցան նաեւ «ամենայն թագաւորազունքն Հայոց՝ ազատքն եւ իշխանքն եւ ամենայն մեծամեծքն աշխարհաց տանն արեւելից» : Նման դէպքեր պիտի տեսնենք նաեւ պատմութեան ընթացքին : Բայց թէ այս «խաղոյ թագաւորները», յիրականին օգտակար եղան Հայաստանի զարգացման եւ ուռճացման, այս մասին նպաստաւոր պատասխան չի տար պատմութիւնը :

Տաշիրք անկախութեան հասաւ Ժ. դարու վերջին քառորդին : Նոր թագաւորութեան շրջանը ի սկզբան հաւանօրէն այն էր, ինչ որ Սմբատ Բ. Սանահնի եպիսկոպոսին սահմանեց իբրեւ հասութարեք թեմ. «ետու վիճակ... Սանահնիս զամենայն երկիրն Տաշրաց, զվերին եւ զներքին մինչեւ ի լեառն Բաղուժ (?), յայսկոյս եւ յայնկոյս մինչեւ ի սահմանս Գուգարաց աշխարհին. եւ մինչեւ ի սահմանս Տփլիսոյս եւ Վրաց. եւ ի սահմանս Նիգ գաւառին, եւ մինչեւ ի սահմանս Կայինթոյ (Կայենոյ) եւ ի սահմանս Ծաղկոցաց մինչ ի սահմանս տանն Շիրակայ...» : Վարդան ալ Գուրգէնի բաժին ինկած ժառանգութեան վրայ խօսելով կը թուէ մէկիկ մէկիկ այն գաւառամասերը որոնք մէկ անուամբ Սոմխէթ կը կոչուին, որ Սմբատի հրովարտակին մէջ գծուած սահմանին կը համաձայնի : Նորածին թագաւորութեան սահմանները հետ զհետէ ընդարձակուեցան Գաւիթ Անհողնի եւ Կիւրիկէ Ա. նոյն ատեն, առաջինը յաղթելով Գանձակի փալտուն ամիրային կը տիրէ Զաւէ, Կայեն, Քուստի եւ Կողթ գաւառներուն ու ասոնց բոլոր բերդերուն եւ կը ժառանգէ «թագաւոր Աղուանից» անունը (Ասող, էջ 287) : Այնուհետեւ Գաւիթ պարտելով նաեւ Պարսից Ապուսուարն կը տիրէ Արցախի Գարդման գաւառին ալ եւ շատ բերդերու (Ուռհայ, էջ 92—96) : Աղուանից թագաւոր կոչուեցաւ նաեւ Կիւրիկէ Ա. Գաւիթ Անհողնի որդին, որովհետեւ կը տիրէր Աղուանից երկրին հարաւ արեւմտեան մասին, այն է իւր հօր տիրած բոլոր գաւառներուն եւ բերդերուն : Այս պատճառաւ Մասթ. Ուռ. (էջ 278) կը գրէ. «եւ թագաւորք Աղուանից Գագիկ (Գուրգէն) եւ Գաւիթ եւ Կորիկէ (Կիւրիկէ) որք նստէին այժմուս ի Լօռէ քաղաք» : Տրուած տեղեկութիւններէս ընդհա-

նուր մը կը սահմանագծուի իշխանութեանս շրջանակը այսպէս. արեւելքէն Գանձակ, Կապան արեւմուտքէն՝ Կղարջք Կողքիս-Աճարա, հիւսիսէն՝ Սամցխէ, Կուր գետ, Տփղիս, հարաւէն Շիրակ, Վանանդ, Աշոցք եւ Արագածոտն. ապա՛մ այսչափ աշխարհագրութեան մասին :

1. Գուրգէն Ա. 980—989 :

Մասթէոս Ռուհայեցի (էջ 17) պատմելէ ետքը Մլեհի՛ Զմէկիկի զօրավարին արշաւանքը Տաճկաց վրայ եւ Ամիդի առջեւ կրած պարտութիւնը եւ անկէ ետքը անոր կայսրէ գրած թուղթը, ուր կը խնդրէր որ կայսրն վերժառու ըլլայ թշնամիներէն, եւ ապա կայսրէ ըրած զօրաժողովը եւ Հայերէն խնդրած օգնութիւնը՝ կը յաւելու. «Յայնժամ (այս ինքն 972 ին) ամենայն թագաւորազունքն Հայոց, ազատքն եւ իշխանքն... ժողով արարին առ թագաւորն Հայոց Աշոտ Բագրատունի, թագաւոր Կապանին Փիլիպպէ եւ թագաւորն Աղուանից Գուրգէն, Արաս Կարուց տէրն եւ Սենեքերիմ Վասպուրականիս տէրն եւ Գուրգէն Անձեւացեաց տէրն» եւն :

Հայկական զօրաշարժին մասնակցող «թագաւորն Աղուանից Գուրգէն» առանց տարակուսի այն Գուրգէնն էր, Աշոտ Ողորմածի որդին որ Վարդանի պատմածին համաձայն (էջ 90) ժառանգած էր «զՏաշիր Սեւորդուկէն Զորագետին եւ զԿայեն եւ զԿայծոն, զԽորխոռունիք որ ի Խոռայ շինեցաւ, որ է Խոշոռնի եւ Խոռակերտ, եւ զԲաղունիք, որ է Բաղկերտ ի Գաւառն Տաշրաց, եւ այլ բերդք անուանիք եհայ Գուրգենայ, զոր վերք Սոմխէթ կոչեն» :

Եթէ Ուռհայեցի իւր այս տողերը գիտակցօրէն գրած է եւ Գուրգէն ստուգիւ մասնակցած է զօրակոչին իբրեւ «թագաւոր Աղուանից» պիտի հետեւի ինքնին, թէ 1. Տաշիրք = Աղուանք արդէն 972 ին հրատարակուած էր անկախ, իւր ուրոյն թագաւորով. եւ թէ 2. Գուրգէն 972 էն յառաջ արդէն կարգուած էր տեւելու «թագաւոր» Տաշիրքի :

Բայց այս թուականը մեզի շատ կանուխ կը թուի. ոչ միայն վասն զի Միտիթար Այրիվանեցի (էջ 56) Գուրգէնի թագաւոր հռչակուած կը նշանակէ 981 ին. «Աստ եղեւ սկիզբն թագաւորելոյ Բագրատունեաց ի վերայ Վրաց, որ Գուրգէն ի Վերս (= Տաշիրք) եւ Սմբատ եւ Քայր նորա ի Հայս թագաւորեցին», այլ եւ

կանգիտանան իրողութիւնս ժամանակակից յիշատակարանները:

Զալալեանց՝ ճանապարհորդութիւն, էջ 42, յառաջ կը բերէ Բարսղի Կանոնագրոց վերջը գրուած յիշատակարան մը 972 թուէն, «զոր տեսի ես, կը գրէ, ի Քեթիկէ անուանեալ մասնին», Սանահնի, ուր պահուած են մեզի համար կարեւոր տողերս:

«Ես անարժան ի կրօնաւորաց փցուն գրիչս Սիմէան ի թուականութեան Հայոց ՆԻԱՆԻ. ի նորաշէն վանքս կոչեցեալ Սանահնի հրամանաւ հօր իմոյ Յովհաննիսի որ էր վանիցս շինութեան ամբ վեց, զոր շինեաց բարեպաշտ թագուհին Խոսրովանոյշ ամուսին Աշոտոյ Հայոց Շահնշահի որդի Սմբատայ Բագրատունոյ Հայոց թագաւորի. եւ յառաջին ամի հայրապետութեան հոգեւոր հօրն հանուրց տեառն խաչկայ արժանաւոր վերատեսչի, եւ յեպիսկոպոսութեան մերումն գաւառի Տաշիր Գրիգորի արժանաւոր հաւտապետի որ եւ նորա առաջնորդութեանն ամբ երկու ի թագաւորութեան Աշոտոյ եւ նորին որդւոյ Սմբատայ քաջք եւ յաղթողք թագաւորաց Հայոց. արդ որք ընթեռնոյք եւ լուսաւորիք ի բանից գրոցս, յիշեսցիք ի մաքրամատոյց աղօթս ձեր զԱշոտ Շահնշահ եւ զշինող սուրբ ուխտիս զբարեպաշտ եւ զաստուածասէր թագուհին, եւ զԼերեանց որդիական զարի եւ քաջ շինաւոր Հայոց թագաւորն Սմբատ, եւ զեղբայր նորին զԳագիկ եւ զԳուրգէն, եւս առաւել յիշելոյ արժանի համարեսցիք զհանգուցեալ սուրբ հայրն մեր առ Քրիստոս Պաղղկարպոս, որ սկիզբն արար վանիցս շինութեան. եւ փոխեցաւ ի գասս անմարմնոց. որոյ հանգստեան են ամբ երկու. եւս առաւել յիշեսցիք զնորին փոխանորդ զուխտի առաջնորդս զհայրն Գրիգոր մաքուր յոյժ եւ ամենայն առաքինի գործովք լցեալ. յիշեսցիք եւ զմիարան ուխտս մեր միաբանութեան եւ եղբայրութեան:»

Սանահնեցի կրօնաւորս Սիմէոն, որ այնպէս ծանօթ է Տաշիրքի մօտաւոր անցելոյն եւ ներկային, չի տար որ եւ իցէ ակնարկութիւն Տաշիրքի «թագաւորի» մասին, թէեւ կը յիշէ արքայազուն կրկին հարազատները՝ Գագիկը եւ Գուրգէնը: Ընդհակառակն մեր ուշագրութիւնը կը հրաւիրէ Սմբատի վրայ, որ 972 թուին հօրը՝ Աշոտ Շահնշահի կենդանութեան թագաւորանուն եւ գահակից բարձակից կը ներկայացուի. «ի թագաւորութեան Աշոտոյ եւ նորին որդւոյ Սմբատայ քաջք եւ յաղթողք թագաւորաց Հայոց»:

«Ուշագրաւ է եւ այն պարագան, որ Սանահնի շինութիւնն կը վերագրուի Աշոտի եւ Սմբատայ, իսկ Գուրգէնի մասին խօսք չ'ըլլար»:

Ուրիշ կարեւոր վաւերագիր մ'ալ պահանած է մեզի Զալալեանց (անդ, էջ 43—44), Սմբատ թագաւորին հրովարտակին պատճէնը, հանուած «յիսկական ձեռագիր հրովարտակէն գրեալ ի մագաղաթի»: Այս հրովարտակը գրուած է 979 թուին. զոր կը համարիմ ես մի եւ նոյն ժամանակ Տաշիրքի անկախ հրատարակութեան հրովարտակը:

«Կամաւն ամենազաւրին Աստուծոյ Հօր եւ Որդւոյ եւ սուրբ Հոգւոյն եւ Սմբատ Բագրատունի թագաւոր Հայոց թոռն տիեզերակալ եւ մեծ թագաւորին Սմբատայ որդւոյ թագաւորին Աշոտոյ ողորմածն կոչեցելոյ եկի ի տեսութիւն սուրբ ուխտիս Սանահնիս, զոր շինեալ էր թագաւորն Աշոտ եւ Խոսրովանոյշ թագուհի հայրն եւ մայրն իմ. եւ տեսի զի աստուածաշէն եւ թագաւորաշէն էր. վասն որոյ սիրեցի եւ սիրոյ նշան արարեալ հաստատեցի զսա աթոռ եպիսկոպոսութեան եւ սահմանեցի զվիճակ սուրբ Աստուածածնիս եւ սուրբ հայր վանաց զԵսայի ետու առնել եպիսկոպոս մեծի հայրապետին Հայոց Խաչկայ. եւ անդառնալի հրամանաւ մերով ետու զվիճակ եւ երկիրս զայս Սանահնիս, զամենայն երկիրն Տաշրաց զվերին եւ զներքին մինչեւ ի լեառն բազում յայսկոյս եւ յայնկոյս մինչեւ ի սահմանս Գուգարաց աշխարհին, եւ մինչեւ ի սահմանս Տփիսիսայ եւ Արաց. եւ ի սահմանս Նիգրաւոսին, եւ մինչեւ ի սահմանս Կայինթոյ եւ ի սահմանս Ծաղկոցաց մինչ ի սահմանս տանն Շիրակայ, եւ Սմբատ թագաւոր իմ թագաւորական իշխանութեամբն եւ կաթուղիկոսաց հրամանաւքն զաթոռս զայս եւ զվիճակս հաստատեցի ի Սանահնի սուրբ Աստուածածնիս, որ էր գերեզմանատուն նախնեաց մերոց վասն յիշատակի հաւր իմոյ եւ մաւր թագաւորին Աշոտոյ, եւ թագուհւոյ Խոսրովանոյշին, ինձ կենաց եւ յետ մահու ի զարդ սուրբ Աստուածածնիս, որպէս հայրն իմ եւ մայրն իմ նորոգեալ էին եւ զարգարեալ զարդարանօք եւ յողով գեղորէիք եւ հայրենեօք սարով եւ ձորով. եւ արդ եթէ ոք իմ հրամանաց եւ տուեալ սիգէլիս հակառակի եւ կտրէ եւ խափանել ջանայ ի թագաւորաց կամ իշխանաց եւ ի կաթուղիկոսաց զլիմ հաստատեալ վիճակին զՃԺԸ հայրապետաց նզովեալ եղիցի, գրեցաւ ի թուականին Հայոց ՆԻԱՆԻ:»

Սմբատ Տաշիրբի հոգեւոր իշխանութեան սահմանները ընդարձակած միջոցին առանց տարակուսի կը գծէր մի եւ նոյն ժամանակ իւր եղբոր Գուրգէնի իշխանութեան սահմանները, եւ այս առթիւ տեղի կ'ունենար Տաշիրբի անկախ հրատարակութեան հանդէսը Սանահնի մէջ, ուր գացած էր Հայոց թագաւորը այս նպատակաւ:

Թագաւորի այս այցելութիւնն ապահովապէս կ'անարկէ — թէեւ երկու տարի յառաջ դնելով, Սանահնի « Բէթիւկն », ուսկից — ինչպէս կ'ենթադրենք — յառաջ կը բերէ Հ. Ալիշան (Հայապատում, էջ 288) հետեւեալ տողերը եւ Գուրգէնի հրովարտակը.

« Զկնի մահուան Աշոտոյ ի թուականին ՆիՋ (977), թագաւորէ որդի նորա Սմբատ որում պատահէ երթալ ի տեսութիւն եղբօրն իւրում հարազատին Գուրգենայ որ էր յայնժամ իշխան բնաւ երկրին Տաշրաց. եւ ի բազում աւուրս կեցեալ առ միմեանս հանդերձ ամենայն ազատագունդ հայկազեան զօրօք, յիշեն զհոգեւրանոց եւ զմիաբանակեաց տեղիսն, այսինքն զՍանահնոյ սուրբ Աստուածածնի կաթուղիկէս, որ էր հիմնարկեալ եւ աւարտեալ հօրն եւ մօրն իւրեանց. եւ գրէ կոնդակ եւ արձան յաւիտենական, թագաւորական հրամանաւ օրինակ զայս:

կամաւն ամենագօրին Աստուծոյ. Ես Գուրգէն թագաւոր, Շահնշահի որդի Աշոտոյ Ողորմածի, յազգէ Բագրատունի, յիշեալ զմեղս իմ եւ առաջի մտաց ունելով զահեղ (օր) դատաստանին. եւ ետու առնել ի հալալ գոյից իմոց ջահ մի, ունելով յինքեան կանթեղս ճԹԲ (112). զի որպէս հոյովելով արեգակն ի ծիր անույ յերկնից, եւ զգէմս ի յերկիր ունելով եւ պայծառացուցանելով զսա, որպէս նմին օրինակի եւ ջահս այս ճախր առեալ ի գմբէթ կաթուղիկէիս՝ եւ ոչ զգէմս ի վայր դարձուցանելով եւ կամ հեղով զձէթն, այլ ի պայծառութիւն եւ ի լուսաւորութիւն սուրբ կաթողիկէիս. Եւ ապա շափաւոր ջահ մի այլ յանուն Սրբոց Բառասնիցն, ունելով յինքեան կանթեղս ըստ թուոյ նոցա. արդ [այդ] բերելով զնմանութիւն լուսնի. զի որպէս լուսինն ի գիշերի ծագէ եւ խոնաւ ճառագայթիւր իւրովք հասուցանէ զպտուղ երկրի, այլ եւ ի միսթարութիւն այնոցիկ որ ձիափարենն ի վերայ ամեհի ալեաց ծովուն, այսպիսի օրինակաւ եւ ջահս այս պայծառացուցանէ զգաւթ սուրբ Աստուածածնիս

եւ զսուրբ կաթողիկէս Սանահնոյ, ի ծնողաց իմոց գերեզմանատանս Բագրատունեաց, որ են տեղիք հասուն եւ կատարեալ առունելով զպտուղ հոգեոյն. այլ եւ ճանապարհարան ի վերին կայանս եւ շաւիղ որ անցուցանէ ընդ յորդահոսան բունութիւն ալեկոծութեան գեհնին: Եւ արդ սքրա որ վառեալ բորբոքին ի տաւնս տէրունականաց եւ յիշատակի սրբոց մարտիրոսաց, մինն ի տունչեան ի ժամ ստեղծել պատարագին եւ միւսն ի մէջ գիշերի ի լուսաւորութիւն սրբոցն, եւ ի պայծառութիւն մանկանց նոր Սիրիւի. Եւ Բրիստոսի փառք յաւիտեանս. ամէն »:

Ինչպէս վերոյիշեալ ՆիՋ թուականին ճշգրութեան, նոյնպէս այս թուին Գուրգէնի « Թագաւոր » ըլլալուն երաշխաւոր չենք կրնար ըլլալ: Մեզի կասկածելի կ'երեւայ նաեւ հրովարտակին հարազատութիւնը:

Ինչ ալ ըլլայ՝ ստիպուած ենք հաստատուն կառչել — առ ի չգոյէ լաւագոյն կոուանի — Միսթար Այրիվանեցւոյ տուած թուականին, եւ Գուրգէնի թագաւոր նշանակուիլն ընդունիլ 979/81, լաւ եւս 980 թուին, ի ձեռն իւր եղբոր՝ Սմբատ թագաւորի:

Թէ ինչ շարժառթով տեղի ունեցաւ Գուրգէնի թագաւոր հռչակուիլը, պատմագիրք որ եւ իցէ անարկութիւն չեն ըներ: Հ. Չամչեան (Բ. 851) կը համարի թէ « Սմբատ իւր կրտսեր եղբոր Գուրգէնի հաւատարմութիւնը վարձատրելու համար տուաւ անոր Լօռիի թագաւորութիւնը¹ ». բայց թէ ինչ հիմամբ այսպիսի մտքի եկած է Հ. Չամչեան, ինծի ծանօթ չէ:

Այսպէս Գուրգէն, Աշոտ Ողորմածի որդին եղաւ Տաշիրբի առաջին անկախ թագաւորը՝ եւ իրմով սկսաւ Վիւրիկեան ցեղը, որուն եւ առաջին նահապետը նկատուեցաւ:

Վիւրիկեան Բագրատունի ցեղին անդրանիկ թագաւորիս կենսագրութեան եւ գործունէութեան վրայ շատ քիչ տեղեկութիւն հասած է մեզի:

Գուրգէն Աշոտ Գ. Բագրատունի թագաւորին կրտսեր որդին էր. մայրը կը կոչուէր Խոսրովանոյշ, որ եղաւ մին հայ մեծագործ եւ

¹ Այսպէս իւրացուցած են ենթադրութիւնս նաեւ Գիւլբրիե եւ այլք. Գիւլբրիե կը գրէ. « Գուրգէն կամ Վիւրիկե Ա. Աշոտ Ողորմածին երրորդ որդին, իւր երեք եղբորմէն՝ Սմբատ Բ. թագաւորէն իբր ժառանգութիւն ստացաւ հայկական Աշուաւբքն (Doc. I, p. 10, ճն. 1):

շինարար թագուհիներէն: Կը յիշուին իր եղբայրներէն՝ Սմբատ, որ հօր յաջորդն եղաւ թագաւորական գահին վրայ եւ կոչուեցաւ Տիեզերակալ, եւ Գագիկ, որ Սմբատի մահուընէ վերջը յաջորդեց ակօռին: Կը յիշուի նաեւ քոյր մը (Ասողիկ, էջ 254):

Իր օրով աւարտեցաւ Սանահնի Ս. Աստուածածին եւ Հաղբատի Ս. Դշան եկեղեցիներու շինութիւնը, զորոնք ձեռնարկած էր կառուցանել իւր մայրն Խոսրովանոյշ թագուհին՝ «ի փրկութիւն Սմբատայ եւ Գուրգենայ»:

Կիր. Գանձակեցի, էջ 56, շեղելով յայսմ միւս պատմագիրներէն՝ Հաղբատի եւ Սանահնի շինութիւնը կը վերագրէ Գուրգենի, զոր Գերեւնիկ կը կոչէ. «Իրբեւ ետես Կիւրիկէ արքայ յազգէն Բագրատունեաց որդի Գաւթի, որդւոյ Դերենկան, որ հիմնարկեաց զՈչակաւոր ուխտն զՀաղբատ եւ զՍանահին, եթէ եթող տէր Գրիգորիս զթովս իւր եւ գնաց ի Հռովմ»...: Այս մասին Բրոսէ հետեւեալ մեկնութիւնը կ'առաջարկէ. «Կիրակոսը միւս մատենագիրներու հետ համաձայնեցնելու համար կարելի է ենթադրել, որ Գերեւնիկը կամ Գուրգենը իւր վրայ առած էր վանքերու շինութեան գլխաւոր վերահսկողութիւնը եւ հոգը, քանի որ Հաղբատ եւ Սանահին կը գտնուէին այն գաւառը, որ իրեն բաժին ինկած էր, ուստի ինքը յիշեալ վանքերու կառուցանողը չէր: Կիրակոսի Խօսքերու իմաստն հասկնալու է այսպէս համաձայն միւս պատմագիրներու վկայութեան, որոնք նոյն վանքերու շինութիւնը միաբան կը վերագրեն Գուրգենի կամ Գերեւնիկի մօրը՝ Խոսրովանոյշ թագուհւոյն, նոյնը կը հաստատէ նաեւ Սմբատ թագաւորի հրովարտակը (տես վերը), որ անոնց շինութիւնը կը վերագրէ Աշոտ Ողորմածի եւ Խոսրովանոյշի: Բաց աստի, քանի որ յիշեալ վանքերը կառուցուած են յիշեալ թագուհւոյն որդիներու, այս ինքն Գուրգենի եւ անոր եղբոր Սմբատի փրկութեան համար, ինչպէս կը վկայէ արձանագրութիւնն Նկատմամբ Հաղբատի վանքին — թվ. ԿԽ (991) «Սիւմեան հայր եւ Տիրանուն երէց շինեցաք զեկեղեցիս Սմբատայ եւ Գուրգենայ փրկութեան» (Կոստանեանց)՝ Վիմական տարեգիր, էջ 10) — ուստի շատ աւելի հաւանական է ենթադրել, որ ինքը Խոսրովանոյշ թագուհին կառուցած է վանքերը իւր որդիներու փրկութեան եւ արեւշատութեան համար: Ասոր համար ալ հրամայեց քանդակել վեթիարի քարի մը վրայ՝ ագուցուած Հաղբատի գլխաւոր տաճարի արեւելեան

պատի մէջ, Սմբատի եւ Գուրգենի պատկերները հին արքայական զգեստաւորմամբ, ձեռքերը բռնած նոյն եկեղեցւոյն կաղապարը (modèle):

Հաղբատի եկեղեցւոյն վրայ տեսնուած պատկերի գեղեցիկ նկարագրութիւնը տուած է Ռոստոմ-Բէկ Երզնկեանց (Արարատ, 1886, էջ 494), զոր կարեւոր կը համարիմ յառաջ բերել հոս. «Ուրախ սրտիւ հայեցայ ի ճակատ արեւելեան որմոց Կաթողիկէ մեծի տաճարին արտաքուստ քանդակեալ ի վերայ միակուր Խորափոր քարի, ի պատկերս սիրելի թագաւորաց մերոց Սմբատայ եւ Գուրգենայ՝ որդւոցն Աշոտոյ Ողորմածի ի ձեւ կատարելահասակ մարդոյ՝ թագաւորական ձոխ զգեստիւք. ի գլուխ Սմբատայ արքայի եղեալ է սրածայր թագ չորեքփեղկեան եկերթն զարդարեալ ակամբք պատուականօք. իսկ գլուխ Գուրգենայ պատեալ է ապարօշ աղնիւ (շալ) պատուեալ Տիգրանեան շքանշան վարսակալաւ: Զգեստ թագաւորացս է լայնաձեւ երկայն վերարկու, տարածեալ ի թիկանց մինչեւ ցկոճեղս իւրեանց ըստ արեւելեան տարազուց: Թագաւորքն պերճացեալք զինուորական զգեստիւք, արքայական ականակապ թագիւք, փառաւոր ալեօք մորուաց, դէմ առ դէմ կացեալ հանդէպ միմեանց ունին ի ձեռս իւրեանց զձեւ եւ զգաղափար շինուածոց մեծի տաճարին ի նշան նուիրանաց ամենակարողին Աստուծոյ: Յարգեալ հայեցողն ի քանդակագործութիւնս սոյն պատկերաց պատկառանս կրէ ի վեհ հայկական ծանր հայեցուածոյ ճարտարագործ պատկերացս երեւի մակագրութիւն ինչ, բայց անվերձանելի, ըստ որում եղեալ է փակագիր ծածկագրութիւն, զոր ընթեռնուլ յիրաւի շատ ջանացի, սակայն չեղեւ հնար, որովհետեւ ըստ մեծի մասին եղծեալ եւ մաշեալ էր:»

Նոյնպիսի պատկերներ քանդակուած են նաեւ Սանահնի եկեղեցւոյն արեւելեան ճակատին վրայ՝ գրեթէ մի եւ նոյն կերպարանքով, միայն քիչ մ'աւելի փոքրիկ ձեւով եւ հետեւեալ արձանագրութեամբս. «Կիրիլիկէ թագաւոր եւ

1 Վալայեանց՝ Ազգագր. Հանդ. 1901, էջ 384. «Սանահնի եկեղեցու արտաքին արեւելեան ճակատը զարդարուած է ինը գեղեցիկ, կիսափունքի վրայ յանկած կարմիրերով, որոնցից մէջ տեղիք աւելի մեծ է եւ պատում է սեղանի վրայ բացուող բաւական մեծ պատուհանը: Սրտ վերեւ քանդակուած են երկու քղանդրաւոր հանդերձով եւ սրածայր գլխարկով մարդ՝ ձեռքերին այս եկեղեցու եւ սրածայր գլխարկով մարդ ինչ վերեւ արձանագրուած է. կազապարը բռնած: Փոքր ինչ վերեւ արձանագրուած է. կազապարը բռնած: Սեռ նաեւ Յարութիւնեան, Կիրիլի եւ Սմբատ Թագաւոր: Տես նաեւ Յարութիւնեան, անդ 1898. էջ 293. եւ Զաւարեան, Ճանապարհորդութիւն, էջ 11:

Մմբատ Թագաւոր, : Սահայն մենք Brossetի¹ հետ համամիտ ենք ընդունելու, որ այս տեղ յիշուած Թագաւորները չեն Գուրգէն եւ Մմբատ Տիեզերակալ, այլ Դաւիթ Անհողնի որդին՝ Կիւրիկէն, իսկ Մմբատ՝ ասոր եղբայրը: Այսպէս նոյն Սանահնի մէկ արձանագրութեան մէջ կ'ըսուի. «ՇԺԲ (1063) Թուին Հայոց... ի Թագաւորութեան Կիւրիկէի եւ Մմբատայ...» (Ջալալեանց, էջ 32), ուր Կիւրիկէ եւ Մմբատ դարձեալ միաժամանակ Թագաւոր կը ներկայացուին: Այլազգ անմեկնելի կը մնայ Թէ ինչպէս Մմբատ Տիեզերակալ Հայոց գերագոյն Թագաւորը, իւր կրտսեր եղբորմէ՝ հպատակ Թագաւորէ մը՝ ետքը կը դասուի. դարձեալ Լօռիի իշխանութեան անդրանիկ Թագաւորը Գուրգէն եւ ոչ մէկ տեղ Կիւրիկէ անուանուած է. Թէեւ Հ. Ալիշան իւր Տեղագրութեան մէջ էջ 63 կ'ըսէ. «Եւ զի (Գուրգէն) ի Արաց Կորիկէ կոչելու, յայն անուն եւ Թագաւորութիւնն կոչեցաւ Կիւրիկեան»²:

Ջալալեանց, Գուրգէնի մէկ ուրիշ յիշատակն ալ տեսած է Սանահնի տաճարին մէջ, էջ 14 կը գրէ. «Ի կողմն արեւելից ընդ մէջ Աստուածամայր եւ Ամենափրկիչ եկեղեցեաց շինեալ կայ սրբատաշ քարամբ ճեմարան կամարակապ, ի ճակատ ճեմարանիս կանգնեալ կան երեք խաչք, յորոց մին շինեալ է ի Սարգիս քահանայէ ի բարեխօսութիւն վասն իւր. եւ երկրորդն ի վերայ Գուրգէնայ Բագրատունւոյ»:

Հաւանօրէն ինքն ալ մասնակցեցաւ այն զօրաշարժին որով Մմբատ Բ. Հայոց Թագաւորը օգնութեան փութաց Արաց Բագարատ Թագաւորին եւ Տայոց Դաւիթ կիրապաղատին ընդդէմ Ափխազաց Թագաւորին (988ին), որ իւր հայրը՝ զԳուրգէն պաշտպանելու համար խաղացած էր Արաց վրայ. «Եւ ամենայն զօրն Արաց

եւ Վասպուրականի, Սիւնեաց եւ Աղուանից իշխանքն միահաւաք լինէին ընդդէմ Ափխազաց զօրուն. (Ասողիկ էջ 252):

Երբ 989ին մեռաւ Մմբատ Բ. եւ անոր տեղ յաջորդեց Գագիկ Ա. Շահնշահ (989—1020), ինչպէս կ'երեւայ զԳուրգէն Աղուանից Թագաւորը վերստին իւր ամուսին վրայ հաստատեց, այս մասին կը գրէ Մատթէոս Ուռհայեցիին (էջ 10). «Յայնմ ժամանակի նստաւ Արաս ի Կարս Թագաւորական իշխանութեամբ հրամանաւ ազգապետին իւրոյ Գագկայ Հայոց արքային եւ Գուրգէն՝ յԱղուանից աշխարհն, վասն զի յազգէ Հայոց Թագաւորացն էին եւ կային հնազանդութեամբ տանն Շիրակայ» (Հմմտ. եւ Մմբատ՝ Տարեգրութիւն, էջ 28):

Գուրգէնի մահը հաւանականօրէն պատահած պիտի ըլլայ իւր եղբորմէն քանի մ'ամիս ետք նոյն տարւոյն մէջ (989ին): Այս կը տեսնուի Ասողկան պատմութեան ընթացքէն. վասն զի վերջինս յեշելէ ետք Մմբատի մահը կ'ըսէ էջ 255. «Եւ իսկ եւ իսկ զկնի Մմբատայ, ի նոյն օր՝ Թագաւորեաց Գագիկ եղբայր նորա ի ՆԼԸ (989) Թուականին, յաւուրս ձմերայնոյ, ի քաղաքին Անուոյ»: Գագիկի Թագաւորութեան սկզբնական գործունէութիւնը յիշելէ անմիջապէս վերջ, հրապարակ կ'իջնայ Գուրգէնի որդին՝ Դաւիթ Անհողն, եւ ասկէ կը հետեւի որ Գագիկի գահակալութիւնը եւ Գուրգէնի մահը գրեթէ մի եւ նոյն ժամանակ պատահած են՝ Մարմինը փոխադրուեցաւ Սանահնի Ս. Աստուածածին եկեղեցոյն արքայական դամբանարանը: Շերիմը կանգուն կեցած է դեռ այսօր՝ Յարութիւնեան կը նկարագրէ դայն, Ազգագրական Հանգ. 1898, էջ 294. «Ս. Աստուածածին եկեղեցու արեւելեան պատի տակ, արտաքուստ գտնուում է միապաղաղ, եռանկիւնաձեւ քարից շինուած մի գերեզմանաքար որի գեղեցկութիւնը, ձեւը եւ վրան կառուցուած կամարաձեւ խորանների հետքերը գուշակել են տալիս, որ նշանաւոր մարդու աճիւն պէտք է լինի այդտեղ ամիսփուած: Մտնելով գերեզմանաքարին եւ շուրջը բուսած խոտերն այս ու այն կողմը ցրուելով՝ կը կարգաք քարի երես մի անկիւնում հետեւեալ պարզ եւ անպաճոյճ տողերը, «Այս է հանգիստ Գուրգէնայ որդւոյ Աշոտոյ Ողորմածին»: Հմմտ. եւ Ջալալեանց, էջ 10: Brosset, իւր Description des monastères arméniens d'Haghat et de Sanahin գրքին մէջ, էջ 14 բոլորովն տարբեր կերպով կը կարգայ «Այս է հանգիստ Գուրգէնի»:

1 Brosset, Deux historiens arméniens, Pétersbourg 1870, էջ 51, թ. 4. «Spécialement l'église de la Vierge, à Sanahin porte au faite du pignon oriental la figure de deux personnages, que la tradition nomme Coriké et Sembat, soit de deux fils d'Achot-le-Miséricordieux, soit plus probablement de Coriké et son frère (?) de Loré...»

2 Թէ ինչ լեզուագիտական համեմատութիւն ունին իրարու հետ Գուրգէն եւ Կիւրիկէ ձեւերը, չեմ կրնար ըսել Գուրգէն կը ծագի հին պահլաւական Աարգայնա անունէն, որ Արաց քով շատ մը ձեւեր առած է, ինչպէս Գարգին, Գարգի, Գարգի, Գարգի, Գարգի, Կիւրիկ, Կիւրիկ, Կիւրիկ եւ վերջապէս Կարիկ եւ առանց խորութեան պատմագիրները մի եւ նոյն անձին համար վերոյիշեալ անուն բոլոր ձեւերը կը գործածեն:

